

Ա. Ռ. Ա. Կ

Տ Ա Կ Ա Ռ .

Մարդուն մէկը բարեկամէն խընդրեց առաւ մէկ տակառ,
« Իրեք օրէն կը դարձընեմ քեզի, ըսաւ, անպատճառ ».

Բարեկամներն իրարու փոխ հարկ է որ տան, ինչ ընես:
Ուրիշ բան է թէ որ խօսքը փողի վըրայ դարձընես.

Սէրը մէկէն կը մոռցըլի, չոչնիմը չեն կը լըսես.

Բայց տակառը քանի մ' օրուան փոխ ուզողին ինչ ըսես:

Գընաց տակառն ու ետ եկաւ ատենին,

Նորէն մէջը առաջուան պէս ջուր լըցին.

Այն բան մը չէ, գէշը սրն է, —

Տակառն առնողը գինեծախ է եղեր.

Գինին այնպէս սաստիկ կերպով էր ծըծեր

Որ մէջը ջուր, ֆուսս, գարեջուր, ինչ ըմպելիք գընէին

Ամէնն իսկոյն գինւոյն հոտովը տողորուած կը լըային.

Տակառին տէրը մէկ տարի չարչարուեցաւ անգագար.

Քանի անգամ բաց կը թողուր, քանի անգամ մուխ կուտար,

Բայց նորէն՝ ինչ որ մէջը լեցընէր,

Գինւոյն հոտը միշտ կուգար կիմացուէր.

Վերջապէս՝ ամենեւին ճար չեղաւ,

Տակառը մէկգի ձըգեց՝ խալսեցաւ:

Հայրեր, աղէկ նայեցէք, այս առակը չըմոռնաք.

Թէ ձեր տըղոց պըզտիկուց վընասակար ուսում տաք,

Յետոյ նոցա վարքին բարքին խօսքերուն մէջ համարձակ

Անոր հոտը կը դըտնաք:

Ք. Ռ. Ի. Ռ. Վ.:

